

## ՀԱՅ ՆԿՐՈՊԴԱՆԵՐ

ԽԱԶԱՏՈՒՐ ԽԻԶԱՆՑԻ

(1400 ? - 1460 ?)

Տաղանդաւոր նկարիչ մը ինքնուրոյն եւ տպաւորիչ ոռով: Ծնած է ժԵ. Դարու սկիզբը հաւանաբար: Իր առաջին գործը կը կրէ 1434 թուականը, իսկ վերջինը՝ 1455. Երկու թիվն միշտ կայ 20 տարիներու բացութիւն մը, որու ընթացքին ենթադրելի է որ պարապ նստած չէր այս բարձրարուեստ նկարիչը: Իր կ'անքը մինչեւ ո՛ր թուականը երկարեցաւ ծանօթ չէ: Խաչատուր բահանայի յայտնի երկու գործերն են նետեւեալները:

1. — Աւետարան, 1454ին գաղափարուած, Գամաղիչի Վանքին մէջ, Վարդանայ ո. դի գրի Յոհաննէս վարդապետի ծեռաբով: Մտացող՝ Կարապետ բահանայ՝ որդի Թանօյի: Կը պարունակէ ստացողին եւ ծաղկողին նկարները. — Զեռ. Ս. Յ., թիւ 2764:

2. — Աւետարան, 1455ին գրուած Գամաղիչի Վանքին մէջ, նոյն Յոհաննէս վարդապետի ծեռաբով, եւ ծաղկուած Խաչատուր բահանայի կողմէ: Մտացող՝ Փիլիպոս բահանայ՝ որդի Հազարի: Կը պարունակէ ստացողին նկարը. — Զեռ. Waller's Art Galleryի թիւ 543:

Նկարի մասին բարձր գնահատանք ունի Լ. Ս. Խաչիկիան. «Խաչատուրի մանրանկարները բացառիկ արժէք են ներկայացնում հայ միջնադարի ան մանրանկարչութեան պատմութեան համար, որպէս Վասպուրականի դպրոցի զարգացման ամենաբարձր աստիճանը ներկայացնող ստեղծագործութիւններ» (Յիշտ ժԵ. Դարի, Գ. Ման, էջ 379, ծնթ. 3):

Մաղկողը իր իշխատակարանին մէջ արձանագրած է. «Ես անպիտանս եւ ախմարս յամենսեսին, մեղուցեալ եւ տառապեալ ծաղկողս Խաչատուր բահանայ, ծաղկեցի զուրբ Աւետարանս բազում պանդիմառութեամբ, ոչ վասն ընչից եւ վանառոյ, այլ վասն սիրոյ եւ վասն միոյ Տէր ողորմայի զոր աալք ինծ յայսմ ատենի»:

Այս Աւետարանի նկարչութիւնը կը ցուցնէ նիզանի դպրոցին բարձրակէտը:

ԳՐԻԳՈՐ ԱՂԹԱՄԱՐՅԻ

(1400 ? - 1465 ?)

Կրիգոր բահանայ ծնած է ժԵ. Դարու սկիզբը հաւանաբար: Հայրը կը կոյուէր եաչիկ, մայրը՝ Ագիզ-Մելիք: Կենակցին անունն էր Քրման-Նաթուն, որ մեռած է 1444ին: Դրչութեան արուեստը սորված է իր եղորք՝ հոչակաւոր բարտուղար Թումայ կրօնաւորի մօտ: Ունէր զաւակներ, որոնցմէ Թումային սորվեցուցած է զրչութեան արուեստը: Ապրած եւ գործած է Աղթամարի մէջ:

Հրավարդ Յակոբեան կը գրէ Դրիգորի մասին. «Թիեւս ոչ մի նկարիչի՝ տարրեր ծեռագրերում գտնուող աշխատանքներն այլքան միանման չեն, որքան Դրիգորինը» (Վասպուրականի Մանրանկարչութիւնը, Ա. Գիրք, 1976, էջ 109):

Դրիգոր բահանայի երկու տասնեան տարիներ (1444-1463) տեւող գրչական եւ նկարչական աշխատանքնեն ծանօթ են 11 ծեռագրերներ: Կը ներկայացնենք ժամանակագրիական կարգով:

1. — Աւետարան, 1444: Գրիչ՝ Վարդան: Մաղկող եւ կազմող՝ Գրիգոր բահանայ: Մտացող՝ Մկրտիչ կրօնաւոր. — Զեռ. Երեւանի, թիւ 2671:

2. — Յայսմաւորը, 1444: Գրիչ՝ Գրիգոր բահանայ: Մտացող՝ Մտեփանոս բահանայ. — Զեռ. Երեւանի, թիւ 3766:

3. — Մաշտոց, 1444: Գրիչ՝ Գրիգոր բահանայ: Մտացող՝ Բարիմ, որդի Վարդանայ. — Զեռ. Երեւանի, թիւ 4646:

4. — Աւետարան, 1449: Գրիչ՝ Գրիգոր բահանայ: Մտացող՝ Յոհաննէս ոսկերիչ. — Զեռ. Երեւանի, թիւ 4928:

5. — Աւետարան, 1452. Գրիչ՝ Գրիգոր բահանայ: Մտացող՝ Սուլթան-Մելիք. — Զեռ. Երեւանի, թիւ 4630:

6. — Աւետարան, 1453: Գրիչ՝ Մտեփանոս: Նկարիչ՝ Գրիգոր բահանայ: Մտացող՝ Խաչատուր տանուէտքը. — Զեռ. Երեւանի, թիւ 5513:

7. — Աւետարան. շ. 1455: Գրիչ՝ Գրիգոր բահանայ: Մտացող՝ Կարապետ բահանայ. — Զեռ. Երեւանի, թիւ 4548:

8. — Ճառընտիք, 1461: Գրիչ՝ Գրիգոր բահանայ: Մտացող՝ Ատոմ կրօնաւոր Եան-

մելիքնց. — Նօտարք, Էջ 199: Յիշտ. ԺԵ.  
Դարի, Բ. Մասն, թիւ 204:

9. — Մաշտոց, 1461: Գրիչք՝ Գրիգոր  
քահանայ եւ որդին՝ Թումայ քահանայ:  
Ստացող՝ Խաչատուր Շատուանցի. — Զեռ.  
Երեւանի, թիւ 748:

10. — Աւետարան, 1462: Գրիչք՝ Գրի-  
գոր քահանայ եւ որդին՝ Թումայ քահա-  
նայ: Ստացողք՝ Մարզիս եւ Խաչատուր. —  
Զեռ. Երեւանի, թիւ 7632:

11. — Մայր Մաշտոց, 1463: Գրիչք՝  
Գրիգոր քահանայ եւ որդին՝ Թումայ քա-  
հանայ: Ստացող՝ Մարտիրոս. — Զեռ.  
Երեւանի, թիւ 2718:

### ՄԱՆՈՒԵԼ ՆԱՂԱՇ

(1400 ? - 1468 ?)

Մանուէլ քահանայ ծնած է ԺԵ. Դա-  
րու սկիզբը հաւանարար: Ընդհանրապէս  
ապրած եւ գործած է Տփիխսի մէջ: Իր  
մանրանկարչական գործունէութեան ծա-  
նօթ շրջանը մեծ է, 1452 - 1463: Այդ  
թուականներու արդիւնքն ծանօթ են հինգ  
ծեռագիրներ:

1. — Աւետարան, 1452, Տփիխս: Գրիչք  
Յովանէս, զաղագիարած է սի լաւ եւ լըն-  
տիր աւրինակէ Մըսիցի, բարեպաշտուիք  
Զհանի Խնդրանքով: Նկարող՝ Մանուէլ. —  
Զեռ. Երեւանի, թիւ 666: Յիշտ. ԺԵ. Դարի,  
Կ. Մասն, թիւ 21:

2. — Աւետարան, 1455, Տփիխս: Գրած  
է Յովանէս քահանայ «ի լաւ եւ լընտիր  
Մըսից աւրինակէ», Մխիթարայ գուստը  
Մարիամի փափարով: Նկարող՝ «Մանուէլ  
հանճրեղ եւ ծեռնահմուտ քահանայ». —  
Զեռ. Ս. Յ. թիւ 3431: Յիշտ. ԺԵ. Դարի,  
Կ. Մասն, թիւ 573:

3. — Ճաշոց, 1458, Հախրատ: Գրիչք  
Յոհանէս, որ յիշտատակարանին մէջ կ'ըսէ.  
սզի ծեր եմ եւ ժանրացեալ, աչքս ի լուսոյ  
է պակասել եւ դողդոց մատունս ի գրելոյ:   
Նկարող՝ Մանուէլ: Ստացող՝ Զանագիզ  
փարդպիտ. — Զեռ. Երեւանի, թիւ 6260:  
Յիշտ. ԺԵ. Դարի, Բ. Մասն, թիւ 132:

4. — Աւետարան, 1459, Կրկէթ. Գրիչք  
եւ ստացող՝ Գրիգոր Անգեղակութեցի: Նկա-  
րող՝ Նաղաշ Մանուէլ: Կազմող՝ Բոհնաւշ.

Զեռ. Երեւանի, թիւ 7986: Յիշտ. ԺԵ.  
Դարի, Բ. Մասն, թիւ 156:

5. — Աւետարան, 1463, Տփիխս: Գրիչք  
Մկրտիչ քահանայ: Նկարող՝ Մանուէլ Նա-  
ղաշ: Ստացող՝ Ամիր, որդի Հասանի. —  
Ցուցակ Զեռագրաց նոր Զուղայի, Բ. Հա-  
տոր, էջ 222:

### ՄԿՐՏԻՉ ՆԱՂԱՇ

(1400 ? - 1469 ?)

Մկրտիչ եպիսկոպոս ծնած է Թաղէշ  
նահանգի Պոռ զիւղը, ԺԵ. Դարու սկիզբը  
հաւանարար: Հայրը քահանայ էր՝ Մուաքել  
անունով. Մայրը կը կոչուէր Հոփւս խա-  
թուն: Մկրտիչ շատ ուշիմ պատանի մըն  
էր, եւ արագօրէն յառաջացաւ ուսման  
ասպարէզին մէջ: Օժտուած էր զրելու եւ  
Նկարիու ծիրեբերով: Վահկացի Կոստանդին  
Կաթողիկոս զինքը եպիսկոպոս կը ծեռնա-  
գրէ 1430ին, եւ կը կարգուի Ամիթի առաջ-  
նորդ: Մկրտիչ կը սիրուի թէ՛ հայերէն եւ  
թէ օտարներէն:

Մկրտիչ նաղաշի նկարագրդած ծնաա-  
գիրներէն յայտնի են մէկ Աստուածազունչ  
եւ մէկ Ժամագիրք, որոնք Կ'արդարացնն  
իր մակրիրը՝ նկարող:

1. — Աստուածաշունչ, օրինակուած  
Կարապես գրիջ ծեռքով, 1418 - 1422 Ժուա-  
կաններուն, Խլաթի մէջ, Սահմադինի որդի  
Յովիհաննէս Վարդապետի խնդրանքով:  
Մկրտիչ եպիսկոպոս ծաղկած է Ասիթի  
առաջնորդ դատնալիքն (1430) ստըք: Յիշտ-  
աշկարանին մէջ կ'ըսէ. «զի խոնչարիրոն  
աշխատանաւը վաստակեցայ ի նկարել  
տառը»: — Զեռ. Վենետիկի, թիւ 10:

2. — Ժամագիրք, 1452ին օրինակուած  
Մեծոփայ Վանքին մէջ, Թովմա վարդա-  
պետի աշակերտներէն Մկրտիչ վարդապե-  
տի, Յովիհաննէս սի եւ Զաքարիայի կողմէ:  
Նկարագրդած է Մկրտիչ Արևնպիսկոպոս  
Ամեայ: Ստացող՝ Ներսէս կրօնաւոր, որդի  
Սարգսի. — Զեռ. Միւնխէնի, թիւ 6:

Ահաւասիկ բարձր գնահատական մը  
Նաղաշի մասին է. Խոնդկարեանէ. «Մկրտիչ  
Նաղաշի մանրանկարները, զարդարանդապէ-  
ներն ու որմանկարները ալքի են ընկնում  
գոյների ներդաշնակութեամբ, նրբութեամբ,  
պատկերների կննդանութեամբ ու յուղա-  
կանութեամբ եւ, առանձնապէս, արուետ-  
ացէտի բարձր ու զերող ճաղակով» (Հայ  
Մշակոյթի Նշանաւոր Գործինները, 1976,  
Երեւան, էջ 428):

## ԹԱԴԵՈՍ ԱՎՐԱՄԵՆՑ

(1400? - 1470?)

Թադէոս արեղայ ծնած է ԺԵ. Դարու սկիզբը հաւանաբար: Հօրը անունն էր Ավրամ: Աշակերտած է Կաֆայի մօտ գտնուող Ս. Անտոնի վանքին առաջնորդ Սարգիս վարդապետին: Տեղեակ էր յունաց լեզուին, եւ Ալքսիանանի Վարքը համեմատած է յունաքն օրինակներու հետ:

Իր կիսարքին շատ փորք մէկ շրջանը (1428 - 1438) միայն ժանոնթ է, մինչ կ'ուսներ Ս. Անտոնի վանքին մէջ, եւ կը պարապէր գրչութեամբ եւ մանրանկարչութեամբ: Իր գործերէն կրնանք լիշել երկու ցատ:

1. - 1428 - 1433 Թուականներուն օրինակած է իմաստափական գրուածքներու ժողովածու մը, իր դասառութեանց առիթով: - Զեռ. Ս. Թիւ 1631:

2. - 1430ին գրած եւ ճոխ կիրառով նկարագրած է Հարանց Վարք մը, իր վայելումին համար: - Զեռ. Ս. Թիւ 265:

Յիշտափակարանէն կ'առնենք երկու հատուած:

«Ալլ յոյժ տառապանօթ եւ աշխատութեամբ. բանզի զօրինակաց զլաւագոյնն ընտրելով եւ զնշմարտագոյնն խուզելով. եւ զհամառօտան թողեալ՝ զկատարեալ պատմութեանն հետեւելով, ժողովեցի բարդեցի օրինակը ոչ սակաւ, որչափ ծեռնհաս եղէ գտանել: Եւ եթէ ի մինն սխալ գտանիւր ի գրչաց կամ օրինակաց, եւ կամ համառօտեալ գնայ իմանայի, նաև զիւրաբանչիւր օրինակը առընթեր բերելով գտանէի զնոյն բան՝ ոչ վկայելով միմեանց: Այլ ի նոցանէ խնդրեալ զննտրելագոյնս եւ զհանելին, ի նոցունց առեալ գրէի, յարմարեալ եւ կատառեալ բան. զնշգրտագոյնս շարադրելով» (Պուցակ Զեռ. Ս. Յակոբեանց, Բ. Հատոր, 1967, էջ 109):

«Իսկ ծանձրացկուտացն լսել զաս, առիթ կամելով լինել՝ եւ նոցա հաղորդիլ ընդ երգանկացն դասուց, կարդալով եւ ի միտ առնելով, զարդարեցի կենդանագիր պատկերօր եւ ծաղկօր ոսկով, զի զոնէ ի միրոյ պայծառութեան ծաղկանց եւ պատկերաց կարդալ ծեռնարկեցնեն» (նոյն, էջ 110):

Ավրամենցի զծած նկարները կը ցուցնեն հետեւողութիւն մանրանկարչութեան դասական ոմին: Ան կը ներկայանանոյ իրքեւ տաղանդաւոր եւ ստեղծագորդ նկարող մը:

Ս. Յակոբեանց Ձեռագրատան մէջ կը գտնուին Ավրամենցի Հարանց Վարքէն օրինակուած նկարագորդ երեք ծեռագիրներ եւս. Թիւ 23 (Թէ. 1623), Թիւ 971 (Թէ. 1623) եւ Թիւ 228 (Թէ. 1651): Այս վերջին ինն գրիչը ընդօրինակած է Ավրամենցի գլխաւոր յիշասակարանին առաջին հինգ պարբերութիւնները, առաջին պարբերութեան մէջ անմահօրէն ներմուծելով իր եւ ստացողին անունները:

## Մ Կ Ր Ց Ւ Կ Ն Ա Ղ Կ Ո Ղ

(1410? - 1470?)

Մկրտիչ բահանայ ծնած է ԺԵ. Դարու սկիզբները: Հօրը անունն էր Զարարիա: Իր որդին Յովհաննէսը եղած է իրեն աշակերտ, եւ նմանապէս դարձած գրիչ եւ քանայա: Մկրտիչի մանրանկարչական գրծունէութիւնը տեսւած է երեք տասնամեակ (1439 - 1468): Իր գործերէն կրնանք յիշել հետեւեալները. առաջին երեսութիւն մէջ կածաղողին անունը, իսկ վերջին երկու ըը իրեն կը վերագրուին Հ. Յակոբեանի կողմէ:

1. - Աւետարան, 1439ին օրինակուած Բաստայ Վանքին մէջ, Խաչտուր արեղայի ծեռքով: Նկարագարդող՝ Մկրտիչ բահանայ: Ստացող՝ Թադէոս Երէց, որդի Մարտիրոսի. - Զեռ. Զեռստեր Բիստի, Թիւ 565:

2. - Աւետարան, 1452ին օրինակուած Մոկաց Սերի Վանքը, Սամուէլի որդի Վարդան զրի ծեռքով. Նկարիչ՝ Մկրտիչ: Ստացող՝ Թումայ. - Զեռ. Երեւանի, թ. 9841:

3. - Յակոբեան կը գրէ. «Աւեշտրութիւն են գրաւում կենդանակերպերն ու Թումամուտիմները, որտեղ նկարից զրսւերել է իր ողջ հմտւթիւնը (Վասպուրականի Մանրանկարչութիւնը, թ. էջ 108):

3. - Աւետարան, 1460ին օրինակուած Խիզանի մէջ, Մկրտիչ բահանայի որդի Յովանէս բահանայի ծեռքով: Նկարագարդող՝ Մկրտիչ բահանայ: Ստացող՝ Վարդան բահանայ: Զեռագիր կը պարունակէ Վարդան բահանայի եւ իր որդիին՝ Միլիրէկ սարկաւազի նկարները. - Զեռ. Երեւանի, թ. 7666: Յիշտ. ԺԵ. Դարի, Բ. Մասն, թ. 187

4. — Աւետարան, 1468ին օրինակուած գամադիէլի Վանքը, Ղազար կրօնաւորի ծեռքով: Մաղկող՝ Մկրտիչ: Մտացողը՝ Յովհաննէս եւ Սարգիս. — Զեռ. Երեւանի, թիւ 4967:

5. Յակորեանի համածայն, «Մկրտիչը կարող է դասուել Վասպուրականի մանրանկարչութեան լաւագոյն ներկայացուցից ների շարքը» (նոյն, էջ 10հ):

### Ս Տ Ե Փ Ա Ն Ո Ս Ա Բ Ե Դ Ա Յ

(1410? – 1471?)

Գրիչ, նկարող եւ կազմող Մտեփանոս Մբեղայ ծնած է ԺԵ. Դարու առաջին քառորդին սկիզբները ենթադրաբար: Մորը անոնն էր Էմին: Եղած է աշակերտակից Դանիէլ Վարդապետին, ինչպէս կը գրէ իր յիշատակարանին մէջ. «Եւ մի վարպետի աշակերտան էինք ի տղայութենէ հասակից եւ ի պնակիտու» (Յիշտ. ԺԵ. Դարի, Բ. Մասն, էջ 214):

Մտեփանոսի գրչական եւ մանրանկարչական աշխատանքը տեւած է երեք տասնամեակ (1443 – 1471): Այդ դրչանի արդինքն կրնանք յիշել հնտեւեալները:

1. — Աւետարան, 1443, Աղջոց Վանք: Գրիչ՝ Գալուստ կրօնաւոր: Նկարիչ՝ Մտեփանոս. գծած է նաև կիրակոս Կաթողիկոսի պատկերը: Կազմող՝ Միսիթար Արեգայ: Մտացող՝ Մկրտիչ Արեգայ. — Զեռ. Երեւանի, թիւ 6342: Յիշտ. ԺԵ. Դարի, Ա. Մասն, թիւ 626:

2. — Աւետարան, 1452, Աղջոց Վանք: Գրիչ՝ Գալուստ արեգայ: Նկարող եւ կազմող՝ Մտեփանոս արեգայ: Մտացող՝ Դաւիթ Միայնակեաց. — Զեռ. Փարիզի նուպար-

եան Մատենադարանի, թիւ 2: Յիշտ. ԺԵ. Դարի, Բ. Մասն, թիւ 23:

3. — Եարական, 1458, Հաւուց Թառ: Գրիչ՝ Մտեփանոս կրօնաւոր: Մաղկողը՝ Գրիշը եւ Գրիգոր արեգայ. Մտացող՝ Յովհաննէս արեգայ. — Զեռ. Ս. Յ. թիւ 1635: Յիշտ. ԺԵ. Դարի, Բ. Մասն, թիւ 134:

4. — Ճաշոց, 1459, Այրիվանք: Գրիչ՝ Մտթէոս: Նկարող ծաղկող եւ կազմող՝ Մտեփանոս: Մտացող՝ Աստուածատուր քահանայ. — Զեռ. Երեւանի, թիւ 6272: Յիշտ. ԺԵ. Դարի, Բ. Մասն, թիւ 157:

Հստ Գարեզին Արքեաս. Յովսէփիանի Աստեփանոս ծաղկողի արուեստը լի կարող Մտթէոսի հետ չափուել, բայց անարժէք էլ, յատկապէս լուսանցքի թուչունների, կինդանինների եւ սրբերի պատկերացրութեամբ եւ զարդերով» (Խաղրակեանք, Բ. Մասն, էջ 127):

5. — Աւետարան, 1460, Աղջոց Վանք: Գրիչ՝ Գալուստ արեգայ: Նկարող՝ Մտեփանոս արեգայ: Կազմող՝ Յոհաննէս: Մտացող՝ աէքր Մանուէլ: — Զեռ. Վիճնայի, թիւ 787: Յիշտ. ԺԵ. Դարի, Դ. Մասն, թիւ 589:

6. — Ճաշոց, 1464, Հայոց Թառ: Գրիչ եւ նկարիչ՝ Մտեփանոս արեգայ, մայրը՝ Էմին: հայրը՝ «որ քաղում աշխատութեամբո կոկած է թուղթիք՝ վախճանած է: Մտեփանոս գրած է ատկար անձամբ»: Կազմող՝ աէքր Յովսէս: Մտացող՝ Դանիէլ Վարդապետ, որդի Կարապետ քահանայի եւ աշակերտակից գրին. — Զեռ. Երեւանի, թիւ 3759: Յիշտ. ԺԵ. Դարի, Բ. Մասն, թ. 258:

7. — Աւետարան, 1471, Հայոց Թառ: Գրիչ եւ նկարող՝ Մտեփանոս: Կազմող՝ Յոհաննէս. — Զեռ. Երեւանի, թիւ 215: Յիշտ. ԺԵ. Դարի, Բ. Մասն, թիւ 366:

Ն. ԱՐՔ. ԾՈՎԱԿԱՆ

